

ԴԵՊԻ ԿԵԱՆՔ

Մենուքեան անմիւթ խորհուրդն ու ես,
Եղամբ ժամադիր հեռո՛ւն, շատ հեռո՛ւն,
Զիմէ դաշտերէ ու լեռներէն վէս,
Անհունէն ալ վեր, վայր մը անանուն...:

Ու մամբայ ինկանք իրարմէ բաժան,
Ժամերուն ժանգը բօքուած մեր ետին,
Աշխարհի բոլոր կիրքերուն աժան
Զայնեցինք խոժոռ մեր խօսքը յետին:

Յոյսով, երագով դիւքանք մամբունս,
Հոգւոյս կառչեցաւ երգի պէս կախարդ,
Լոյսերու խաչուած արցունքին մէջ կոյս,
Փափքըլաց սըրտիս թախիծն ադամանդ...:

Անջրպետին մէջ ցընորահալած,
Եռուն շուքերու կտտանք տնդոտ,
Սահանքի նըման անցաւ վեհընթաց
Առաջնորդելու քայլերս յողորմիկ:

Անցայ ուղիներ, անցայ ուղիներ,
Ծիրերուն մէջէն մոլորակներուն,
Հեւքը երգերուն խօլ կ'արձագանգէր
Ոլորտներէն ներս լոյսերու նիրհուն...:

Յանկարծ բիւրեղէ գըղեակներ շաք շաք,
Մարգրիտներու պէս ինկան սերմնացան
Յըզի գիրկերէն աստղերու մոլոր,
Դուռներն թեւաբաց շուրջըս ցիրուցան...:

Հոն էին բոլոր իզձերը կատար,
Քերթոյին արբշիռ, գիտունին վրդով,
Վրձինն ճկարչին հոն կը դողդողար,
Ու հոն երգերու վանկերն հոգեթով...:

Մենուքիւն մը խոր դարերէն օծուած,
Խաղաղ ընթացքով կը ծըփար չորս դին,
Ու գահին վրայ խորհուրդն վերամբարձ
Կը հըսկէր անշարժ ուխտը վերելքին...:

X

Յաւերժութեան տե՞նչ թէ չփացում լուռ.
Սահմանէ սահման, հորիզոններէն,
Թափառոտ իզմերն, երազներն գուրգուր,
Կարծես մերկացեր շունչէն հրեղէն....:

Կեանքէն փեռեկտուած լույ յուշ մ'եմ հիմա,
Հեռու՝ յոյգերէն, ամուրէն վըշտի,
Թախծոտ օրերու հեւքէն անխընայ:
Փարոսը սըրտիս անպէտ կը շըրջի....:

Ձէ՛, կ'ուզեմ դառնալ մամբէն որ եկայ,
Վերստին ապրիլ կեանքը դառնաշունչ,
Մըղիլ բախտին դէմ պայքարը հըսկայ,
Վըտանգի գանգը լըսել անտրտունջ....:

Խաղաղութեան մէջ յուսալսար, լքուած,
Ձանձրոյթէն աչքերս մութը կը փնտռեն,
Նորէն լուսնակի շողը դիւրագգած,
Ուղիս կ'ոգոգէ արծաթով վերէն....:

Կը թողում ետիս աշխարհ մը օտար,
Գեղեցի՛կ՝, խաղա՛ղ, սակայն անկենդան...
Ու սիրտըս գուարթ կ'օրհնէ գաղտնաբար,
Դէպի կեանք տանող արցունքոտ մամբան....:

ԶԱՐԵՀ ԳԱԶԱԶԵԱՆ

X

Խելօքն է ի ծով նըման, որ քանի չափես կու տանի.
Անգէտն է ի տիկ նըման, փառչէ՛վել լընուս նա պատռի.

X

Աշխարհս ի տուալ նըման որ ի վեր և ի վայր թաալի.
Վերիմըն ի վայր դառնայ, եւ վարիմն ի վեր ոլորի:
Աշխարհս է կանանչ մարգեր, մեմ մէջն եմ կախու ձագեր:

ՅՈՎՀ. ԵՐԶՆԿԱՑԻ (ՊԻՐԵԳ)